

# «ՀԱՆԴԷՍ ԱՄՍՕՐԵԱՅ»Ն ԱՐԴԷՆ ԴԱՐ ՄԸ

Մխիթարեանները ուզէին անգամ – չէին կարող անտես առնել մամուլը:  
 Անշուշտ, իրենց կոչումը ու դիրքը թոյլ չէին տար քաղաքական օրաթերթեր հրատարակել:  
 Բայց համոզուած էին ու գիտակից – տպուած գրին ու գրչին աշխարհակալ ոյժին:  
 Ունէին սեպհական տպարաններ օտար հողին վրայ: Ինչու օ չգործածէին զանոնք հայ ժողովուրդին բարձրացու-  
 մին եւ լուսաւորութեան:  
 Ահա այդ տպարաններէն լոյս աշխարհ կու գային շարան-շարան մեր նախնիքներու գրութիւնները, հայոց աւան-  
 դական պատմութիւնը, պատմագրութիւնները:  
 Կը պակսէր անոնց կենսականը սակայն: Ու այն էր – քննարկումը գիտական:  
 Վիեննայի Մխիթարեան Հայրերը, որ կը գտնուէին գերման իմացական աշխարհին մէջ, կը սնանէին գերման  
 մտածողութեամբ, չէին կրնար անտարբեր մնալ անոնց աշխատանքի ոճին, ու չորդեգրէին անոնց գիտական ուղե-  
 գիծը մանաւանդ:  
 Ու կը զգացուէր այդ օրերուն Հայագիտական Պարբերականի մը պահանջը հրամայական:  
 Մխիթարեան Հայրերու համար՝ այդ երէկուան պահանջը շուտով պիտի դառնար իրականութիւն:  
 1887:  
 «Հանդէս Ամսօրեայ» ուսումնաթերթին թուականը ծննդեան:  
 Պարբերականին առաջին քանի մը տարիները պրպտումի, ինքզինքը դառնալու շրջանն էր:  
 Այսպէս ասած – մանկութեան տարիներ:  
 Որովհետեւ առաջի շրջանին գրուածները միայն մասնագիտական ուսումնասիրութիւններ չէին, կային նաեւ հոն  
 բարոյագիտական, գեղարուեստական գրութիւններ: Ան շուտով գտաւ իր լիութեան տարիքը – զուտ  
 Կարճ տեւեց, բարեբախտաբար, մանկութիւնը ուսումնաթերթին: Ան շուտով գտաւ իր լիութեան տարիքը – զուտ  
 հայագիտական:  
 Երեւոյց գրիչները հսկաներ էին – Այտընեան, Յովնանեան, Գալէմքեարեան, Մէնէվիչեան, Տաշեան:  
 Գիտական լոյսին տակ այլեւս կ'ուսումնասիրուէին մեր լեզուն, աշխարհագրութիւնը, պատմութիւնը, մատե-  
 նագրութիւնը:  
 Հանդէս Ամսօրեայ այնուհետեւ սեփականութիւնը կը դառնար միայն բանասէրներու, պատմագէտներու, գրագէտ  
 մասնագէտներու:  
 Հին անուններու կողքին կ'աւելնային անուններ նորերուն: Մէկը աւելի հմուտ միւսէն: Մատիկեան, Ակիւնեան,  
 Կոզեան, Ոսկեան, Ինգլիզեան, Տէր Պողոսեան եւ շարանը այլ Մխիթարեաններու:  
 Հանդէս Ամսօրեան Մխիթարեաններու մենատիրական դաշտը չէր միայն: Այլ կար հոն հայ գիտնականներու հոյլ  
 մը բազմապիսի մասնագիտութեամբ: Սարուխան, Խալաթեան, Արոնց, Կիւլէսեան, Աճառեան:  
 Ինչպէս եւ միջազգային համբաւի տիրացող օտարաշուրթ հայագէտներ: Մառ, Կարրիէր, Հիւբշման, Մէյն,  
 Մարկուարտ, Սրտչիգովսկի, Պտուկեան:  
 Հանդէս Ամսօրեայի հարիւր տարուան խուզարկումներու, պեղումներու, քննարկումներու ծիրը անհուն է:  
 Նախ – կ'ընդգրկէ հայ բնաշխարհը իր պատմական սահմաններուն մէջ:  
 Ապա – հայ ժողովուրդը Հայաստանի եւ ի սփիւռոս աշխարհի:  
 Ու այս երկու նուիրականութիւնները՝ բնաշխարհ եւ ժողովուրդ, իրենց մէջ ինչ հոգեկան եւ մտաւոր արժէքներ կը  
 բովանդակեն, իրեն համար սրբազան նիւթեր են:  
 Քննարկած է հայ դասական լեզուն իր ոսկեդարեան շրջանով, ռամկօրէն հայերէնը, արդի աշխարհաբարը,  
 գաւառաբարբառները:  
 Պեղած է մեր ազգին պատմութիւնը իր նախապատմական շրջաններով, հայ եկեղեցին իր ծագումով, իր  
 հաւատալիքներով, իր կանոնադրութիւններով, իր երեւելի հայրապետներով, իր վերիվայրումներով վերջապէս:  
 Մանրակրկիտ ուսումնասիրուած է մեր մատենագրութիւնը իր ինքնագիր թէ թարգմանական երկերով, մեր ման-  
 րանկարչութիւնը, առակները, բժշկական գործերը, միջնադարեան տաղասացները:  
 Վկայ «Ազգային Մատենադարան»ի աւելի քան երկու հարիւր եւ երեսուն հատորները, ուր մէկտեղուած կը գտնէք  
 Հանդէս Ամսօրեայի մէջ երեւոյց հարիւր տարիներու բազմապիսի եւ բազմաբեղուն հունձքը:  
 Փէտտէր՝ այդ օտարազգի գիտնականը իրաւացիօրէն հաստատե՛ր էր, – Եւրոպական հայագիտութիւնը եւ հայ  
 մտքի եւրոպականացումը 200 տարի յապաղած պիտի ըլլար առանց Մխիթարեաններուն:  
 Ուրեմն, պատիւ եւ յարգանք Հանդէս Ամսօրեայի՝ այդ հայագիտութեան ալեւոր ՆԱՀԱՊԵՏԻՆ . . . :